

Դրանսիրուանիոյ մէջ երկար տարիներով գտնուած ժամանակէն՝ ժողովրդինէն փափաքուած անձնաւորութիւնն էր, արդէն անցած Մայիսի սկիզբէն ի վեր հոս մեր մէջը կը գտնուի, և կը յուսայ որ քիչ ժամանակէն յաջողի ձեռք բերել Վենետիկ Միտիթարեան Միաբանութենէն կարեւոր միջոցները, որով հնար ըլլայ պատշաճ շէնք մը գնել վանատան մը, եկեղեցւոյ մը և վարժարանի մը բացումը իրականացնելու համար քաղաքիս մէջ. վասն զի Վենետիկ Միտիթարեանը կ'ուզեն ո՛չ միայն իրենցմէ պարզապէս անձ մը նուիրել Պուտափեշտի Հայերուն փափաքը գործացնելու նպատակաւ, այլ հաստատել հոն վանատուն մը՝ քանի մը վարդապետներէ օտտուած, ձեռք բերել և վարել Հայոց համար յատուկ իրաւասական իշխանութեամբ ժողովրդապետութիւն մը կամ՝ ինչպէս մենք կ'ըսենք՝ հայ-ծուխ մը, բանալ վարժարան մը՝ ուր ոչ միայն Պուտափեշտի հայ զաւակները կրթուին, այլ և Դրանսիրուանիոյ, Պուլղարիոյ և ուրիշ գաղութներու հայ աշակերտներն ալ կարենան զիշերօթիկ ընակութեամբ և վարդապետներուն խնամքով՝ յատուկ ծրագրի մը համաձայն կատարելու ուսմանց ընթացքն աւարտել Հունգարի Պետութեան բարձրագոյն վարժարաններու և Համալսարանաց մէջ. Ժողովուրդն՝ իր միջոցներուն ներելով՝ յօժարակամ ձեռնտու կ'ուզէ ըլլալ այս ազգօգուտ գործին յաջողութեան, և ինքզինքը պարտաւորած է առ այժմ իր Հոգեւոր Հովիւին գէթ ապրուստն ապահովելու, բայց թէ՛ վանատան ու վարժարանի համար կարեւոր շէնքին գնումը և թէ՛ անոնց մէջ ապրող և աշխատող վարդապետներուն ապրուստը Միտիթարեան Միաբանութեան մեծանձնութեան և ազգասէր անձնանուիրութեան պիտի պարտինք Պուտափեշտի Հայերս:

ՀԱՅ ԳԱՂԹԱՎԱՆ



### ԳՊՐՈՑԱԿԱՆ ԱՍՎԵՐՁԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Ի ՎԼԻՆԵՍԻԿ

Ջանասիրութեան առաջին հանդիսաւոր վարժատրութիւնը տեղի ունեցաւ Յուլիս 8 ին՝ Մ. — Ռափայէլեան վարժարանի Դահլիճին մէջ.

Հրաւիրուած էր Ն. Վսեմ. Լա Ֆրանզէն Պատրիարքը, որուն մուտքը ծափերով ողջունուեցաւ: Ուխտիս Աթոռակալ Վարդապետէն և բոլոր Մեծ. Հայրերէն զատ՝ Պետական ու Վաղարշական իշխանութիւնը պատուած էին սոյն հանդէսը Կերկայացուցիչներով: Կերկայ էին նաև բազմաթիւ Հայ ընտանիքներ և օտար անձնաւորութիւններ, հանդիսատեսն ըլլալու վարժարանիս երիցագոյն սաներու այս աւարտաւ հանդէսին:

Բնօրհնագուայի «Մարտա — Ռափայէլ» նուագը՝ խմբերգով ու գործիներով յայտագրին ա. մասը կը կազմէր: Յետոյ բեմ բարձրացաւ Լիկէնին Տեսուչը Հ. Գ. Վ. Կահապետեան և աշակերտաց ուղղեց Հոսկրանք մը. « Այս տարուան ուսմանց նախօրեակին, ըսաւ ան, միասին պատերազմ յայտարարեցինք սոցիտարեան դեմ: Մեր սրտոցան միացեալ ձեւատր տեսութեան և ուսուցչական կազմին ազնիս մրցակերպ՝ միասիրտ դիմարեց՝ գորանայով երոպեան քաղաքակրթութեան մեզ ընձնուած բոլոր միջոցներով՝ մարդութեան մեծ շխմանոյն » : Բացատրեց յետոյ թէ Հայաստան որ կրցաւ ցարկ տոկալ՝ ուրիշ բանով չէր եթէ ոչ մտաւորական մշակոյթով, յոյն-հռովմական քաղաքակրթութեան սիրով: Հ. Կահապետեան մինչ յիշեցուց սաներուն՝ անցեալ գեղեցիկ օրերու հետ ապագայ կեանքի երջանկութեան մասին յորդորներ՝ յանձնարարեց անոնց, որ չմոռնան սքանչելին Վենետիկ՝ իրենց երկրորդ ծննդավայրը: Թուեց հաստատութեանս նախկին մեծանուն և աշակերտներէն մէկ քանին՝ գոչելով այսպէս. « Վարժարանին համարաւ ոչ քե իր շքեղ շխնուածքով՝ այլ այրպիսի ընտր

որդիներով կը կազմուի, որոնց հետևողներ են և պիտի ըլլան այս նորաստրտ աշակերտները, օրինակ կանգնելով վաղուան նոր սերունդներուն:

Այդ սրտազեղ խօսքերուն յաջորդեցին կարգաւ յայտագրին միւս կտորները: Նուազահանդէսի միջոցին երկու շրջանաւարտ սաներ հայերէն և իտալերէն լեզուով յարգանքի և երախտագիտութեան խօսքեր ուղղեցին իրենց դաստիարակներուն, ընկերներնուն և Տոժերու քաղցին:

ԳԻԳՈՐ ՔԷԼԷՇԵԱՆ. — Եիակ  
ԱՂԵՔՍԱՆԴԻ ՔԷԼԷՇԵԱՆ. — Եիակ  
ԱՆՏՈՆ ՏԷՅԻՐՄԷՆՃԵԱՆ. — Կ. Պոլիս  
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՈՏՈՒՐԵԱՆ. — Պատրիզակ  
ԳԻԳՈՐ ԿԻՐՃԵԱՆ. — Ազուրյ  
ԳԷՈՐԳ ՊԱՊԱՅԵԱՆ. — Ռոստով  
ԲԱՔԳԷՆ ԳԱՎԷՋԵԱՆ. — Իզմիր  
ԳԻԳՈՐ ԿԻՒՂԷՆԿԵԱՆ. — Կ. Պոլիս  
ՀՐԱՆՏ ՕՏԱՊԱՇԵԱՆ. — Տրապիզոն  
ՊԵՏՐՈՍ ՇԱՊԱՆԵԱՆ. — Կարիճ  
ԲԱՔԳԷՆ ԹԻՆԱՔԵԱՆ. — Իզմիր



Մ. Թ. Վ. Ի Ուս. Մարմինէն և Նոր Շըշամաւարտներէն խումբ մը

Բայց ինչ որ հանդէսիս զլիաւոր առանցքը պիտի կազմէր՝ վկայականաց բաշխման պահն էր: Ուսումնապետը Հ. Վ. Խանպէկեան ներկայացուց նախ ուսուցչաց և սաներու ունեցած յարաբերական եռանդը, մին դասաւանդութեան մէջ, միւսը՝ փութաշան ընթացքովը: Ապա կարդաց շրջանաւարտներուն հետեւեալ ցանկը.  
ՊԱԳԻԵՒ ՄԱԿՄԵԱՆ. — Պարո:  
ՀԱՅԱԶՁՈՒՆ ՇԻՐԻՆԵԱՆ. — Ատաբազար  
ԱՀԱՐՈՆ ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ. — Խարրերդ  
ՎԱՀԱՆ ՇԱՀՊԱՋԵԱՆ. — Մերոյիճ  
ՎԻԿՏՈՐ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ. — Խարրերդ  
ՍԱՐԳԻՍ ԱԳՍԵՐԱՍԷԱՆ. — Իզմիր  
ԳՈՒՐԳԷՆ ԱԼԵՄՇԱՀ. — Իզմիր

որոնք ընդունեցան իրենց լիկէնական վկայականները Ն. Վ. Միլանաւորէն և այլ պաշտօնական անձնաւորութեանց ձեռքերէն՝ ուժգին ծափերու մէջ:

Հանդիսականաց հետաքրքրութիւնը աւելի զրգոտեցաւ՝ երբ յանկարծ ամենուն աչքերն ուղղուեցան հայասէր Պատրիարքին, որ բեմ կը բարձրանար մեր սաներուն ըսելու իր թանկագին խօսքերը:

- Նախ իր մեծ ցաւ յայտնեց, որ պիտի չկարենար ներկայ գտնուիլ ամբողջ հանդէսին, վասն զի պարտականութիւնը զինքը կը կոչէր Ս. Փրկիչ եկեղեցւոյն մէջ կրօնական արարողութեան մը: Ապա ուրախակից եղաւ վարժարանին ընթացաւարտ սա-

ներուն՝ ուսմանց յաղող ելբլին համար իրա-  
խուսեց զանոնք բարևոյն մէջ յարատեւել՝  
ստացած ուսումններնուն համեմատ, հաւաս-  
տելով որ ասիկայ օգտակար պիտի ըլլայ  
թէ՛ իրենց և թէ դժբախտ Հայաստանի  
«Չեք մէկ բնկերը, ըսաւ Պատրիարքը, իր  
ազգային լեզուով՝ նմանցոց քիչ առաջ  
ձեռ հայրենիքը գեղեզմանի մը, — ինչ-  
պէս որ իմացայ Մեծ. Տեսուչ Վ.էն, —  
ու կրակոտ խօսքով ստիպեց զձեզ՝ իր  
թշուառ պայմանէն բարձրացնելու և ուրիշ  
քաղաքակրթեալ ազգերու շարքին կանգ-  
նելու զայն» :

« Պիտի իրագործուի ան, կը շարու-  
նակէր ճառախօսը, վասն զի զրուած է  
Ս. Գրբլին մէջ, որ հողին յանձնուած  
ցորենի հատիկը եթէ չփտտի և չմեռնի՝  
չ'անճիր չտուճանար՝ սրգաւանդ հասկեր  
արտադրելու » : Եւ Վսեմութիւնը սրտանց  
յայտնեց իր մեծ գոհունակութիւնը, որ  
Վեներտիկ, ուստի և խաւրխա՝ սիրալիր  
հիւրընկալեցին ասիւրջանիկ Հայաստանի  
որդիները. մաղթեց որ մերձաւոր ժամա-  
նակի եր մէջ այդ մշտաշարշար երկիրը  
տեսնէ միացած իր բոլոր որդիները, որոնք  
այժմ ցրուած են աշխարհիս վրայ» :

« Առ այս անհրաժեշտ է ուրեմն, ըսաւ,  
հաւատք և հաստատամտութիւն : Ուստի,  
ո՞վ սիրելի երիտասարդներ, ինչպէս որ կը  
սիրէք ներդաշնակութիւնները (որոնց կա-  
տարեալ ճաշակն է որ տուիք հիմայ), գիտէք  
որ երաժշտական կտորի մը լաւ յաղողու-  
թեան համար կը պահանջուի իւրաքան-  
չիւր նուազածուէն անթերի կատարումն իւր  
յատուկ մասին, նուազելով միւսներու  
համաձայն՝ հարկ է որ ձեզմէ իւրաքան-  
չիւրը կարդայ երաժշտական խազերը՝  
սանմանուած գրքին վրայէն և թէ լաւ  
ուշ զնէ մահաբոյոյն նշաններուն » :

« Եւ որպէս զի ձեք գործը իր փա-  
փաքուած վախճանին հասնի յօգուտ հայ-  
րենիքի՝ կարևոր է որ իւրաքանչիւրն  
աշխատի իր կարգին՝ բուն իր օգտին հա-  
մար. պէտք է որ իր աշխատութիւնն հա-  
մաձայնեցնէ բոլոր միւսներուն աշխատու-  
ան. պէտք է որ կարգայ Աւետարանին

մէջ և առաջնորդուի Երկնային Վարդա-  
պետին նշաններէն : Անոր մէջ ահա կը  
կայանայ խաղաղութեան, համերաշխու-  
թեան և երջանկութեան և ապագայ  
կեանքի զարտնիքը » :

Յետ մէկ քանի գնահատական բառե-  
րու՝ զորս ուղղեց վարժարանին վարիչ-  
ներուն՝ Եւ Վսեմութիւնն օրհնելով զա-  
մէնքը իջաւ բեմէն և զոհութեան ու  
շնորհակալութեան ծափերու մէջ հրաժեշտ  
առաւ բոլոր ներկաներէն և առաջնորդուե-  
ցաւ մինչև դուռ, ուր կը սպասէր կոնտուր :

Արդէն փոքր մաս մը Յացեր էր յայ-  
տագրէն, որ շարունակուեցաւ ոգևորուած  
շեշտերով մինչև վերջ :

Երեկոյ՝ դալարագեղ պարտէզին մէջ  
ըստ սովորութեան հացկերոյթ մը տրուե-  
ցաւ ի պատիւ նոր շրջանաւարտներուն՝  
ամբողջ Ռուսցչական Մարմնոյն, որուն  
ներկայ եղան մէկ քանի բարեկամներ ևս :  
Աղանդերին սկսան եռանդուն բաժակա-  
ճառեր մէն մի ուսուցչի կողմէ. անոնք  
սրտագին խօսքեր էին ուղղուած շրջա-  
նաւարտ աշակերտաց՝ որ կեանքի նոր  
սպասելիքի մ'առել և կը գտնուէին : Յէշա-  
տակելի է յատկապէս De Luca ուսուց-  
չին խօսած խիստ փալլուն ու ծաղկեալ  
բաժակաճառը, որ իրաւամբ երկարատե  
ծափերու գեղեցիկ պսակը խլեց իր վախ-  
ճանին :

Ի Ֆիլէսոյ

Փողտրիկ ու կոկիկ հանդէս մ'ալ կա-  
տարուեցաւ Ֆիլէսոյի ֆենեկիկտոս ԺԷ.  
Միսթարեան Որբանոցին մէջ օգոստոս  
5ին ժամ 15ին :

Այդ ալ որբերու ամալբըջի հանդէսն էր :  
Անոնք ուսումնական տարին սկսած էին ի  
Քաղկեդոն, մինչ անոր փակուամբ պահուած  
էր Նախախնամութեան ծրագրով արտա-  
սահմանի մէջ կատարել՝ անդորր յարկի մը  
տակ : Զայս կը զգային իրք բոլոր որբերն  
ալ, և դժուար չէր այդ օր նոյն իսկ առ-  
հասարակ անոնց դիմագիծներուն վրայ  
կարդալ :

Կը համին հետզհետէ հրաւիրեալներ. Ս. Ղազարէն՝ Վ. Հ. Աթոռակալ Վ. ընկե-  
րակցութեամբ մէկ քանի վարդապետներու. Մ. - Ռափայէլեանէն՝ նուազածու շրջա-  
նաւարտներ և աշակերտներ՝ վարիչ վար-  
դապետի մը հետ. Բատուայէն՝ Մուրա-  
տեան կալուածոց Գործակալ Վ.ը. մէկ  
քանի հայ ընտանիքներ Վենետիկն և Լի-  
տույն, ասոնցմէ զատ՝ Պիէտտոյի զիւղա-  
պետը, ժողովրդապետը, ոստիկանապետը,  
բժիշկը և ուրիշներ:

Որոշեալ ժամուն ամէնքը կ'առաջնոր-  
դուին հանդիսավայր, ուր պարտաստուած  
էր թատերաբեմ մը ևս: Հանդէպին ծրագիրը  
երկու մասէ բաղկացած էր. անոնք կը պա-  
թոնակէին ազգային և օտար մեներգներ,  
մեխորամներ, խմբերգներ, թէ՛ ձայնա-  
կան և թէ՛ գործիական երաժշտութեամբ:  
Միխիթարական էր բոլոր հանդիսականնե-  
րուն՝ տեսնել Մ. - Ռ. սաներու եղբայ-  
րական ձեռնտուութիւնը իրենց փոքրիկ  
եղբայրներուն, գործինքրով մասնակցելով  
անոնց սարքած պաշտօնական հաւաքոյ-  
թին:

Նուագահանդէսին կազմակերպիչներն  
էին Մուրատ - Ռափայէլեանի այս տա-  
րուան շրջանաւարտներէն Պարոն Գուրզն  
Ալեմշահ և Որբանոցին ուսուցիչներէն Պա-  
րոն Պարոյը Տիբոյեան: Տեղի ունեցան  
նաեւ հայ և զաղդիբէն փոքրիկ ներկա-  
յացումներ: Ամենայնոց ու շատ բնա-  
կան ձեւացուց որբերէն Ջօզօ Հէքիմեան,  
A. Marescalchi-ի «Պզտիկ Մտախօտի»  
(Il piccolo Bugiardo) զերը, հիաց-  
մունքի ծափեր շորթելով հանդիսականնե-  
րէն:

Թատերաբեմը նորութիւն մ'ալ ունէր.  
յաջող ներկայացումներէն զատ զարդա-  
րուած էր իւզաներկ գեղեցիկ տեսարան-  
ներով, զոր նկարեր էր Որբանոցին Գոր-  
ծակալ Վ.ը Հ. Ս. Երեմեան:

Աւելցնենք նաև որ բժշկապետ Բրօք.  
Արսլան, որ յատկապէս Բատուայէն եկած  
էր՝ հակիրճ բանախօսութեամբ մը խառնեց  
նաև իր երախտագիտական զգացումները...  
որբերու ջինջ արտայայտութեանց հետ:

Յետ շնորհակալութեան և երախտագի-  
տութեան ուղերձի մը, - զոր կարգաց որ-  
բերէն մին իր ընկերակիցներուն կողմանէ,  
արտայայտելով եռանդուն զգացումներ ու  
սիրալիբ յարգանքներ Միարանութեանս և  
Որբանոցի վարչութեանս, - ունկնդրուեցաւ  
հետաքրքրութեամբ Ուսումնապետ Հ. Մա-  
նուէլ Թաշճեանի պաշտօնական տեղեկա-  
գրութիւնը՝ Որբանոցի այս ուսումնական  
տարեշրջանին մէջ կը աշակերտաց ըրած  
յառաջադիմութեան մասին:

Այնինչն առաջ բացատրեց ան՝ ժամա-  
նակակից պարագաներու թոռցիկ ակնար-  
կութեամբ՝ թէ՛ սոյն տարեշրջանը որ ա-  
փուներին վրայ ծլած էր և թէ՛ այժմ որ  
ափուներին մօտ պտուղ կու տար:

Տեղեկագրէն մէջ կը բերենք հոս հե-  
տեւեալ զլրատոր մասերը.

Ամբողջ որբերը երկու դասակարգի կը բաժ-  
նուէին. նախ անոնք որ կը հետեւէին ուսման  
և յետոյ անոնք՝ որ նախընտրած էին արուեստ մը  
սորվիլ. և ասոնք աւելի հասակաւորները կը  
կազմէին: Ի սկզբանէ՝ ստուար մաս մը հետեւեցաւ  
ղարցական շրջանի, բաժնուած երեք կարգերու  
իրենց տարիքին և իմացական կարողութեան  
համեմատ: Հետեւելով ուսման համաօտոտ ատժա-  
մաբար յարմարցուած ծրագրի մը՝ ասոնք սոր-  
վեցան հայերէն, ֆրանսերէն և իտալերէն լեզու-  
ները հանդերձ գանազան թարգմանութիւններով  
և քերականութեամբ. թուաբանութիւնէն՝ նոյն  
իսկ երկրաչափութիւն և մեթրական գրութիւն.  
հուսկ՝ բնական գիտութիւն, պատմութիւն և  
աշխարհագրութիւն: Բնական էր՝ նոր երկիրը կը  
ստիպէր տեղական լեզուին ուսուցման աւելի  
զարկ մը տալ, մասնաւանդ թէ կերպով մը զայն  
գերադաս համարիլ, որովհետև կարևոր գործիք  
մ'էր աշակերտաց զարգացման արահետին մէջ.  
այս պատճառաւ իսկ իւրաքանչիւր դասարանի  
ամէն օր մէկ ժամ իտալերէն լեզու կ'աւանդուէր:  
Ենթերէն այդ թափուած անխոնջ մատակներուն՝  
այսօր անոնք գրեթէ անսպասք կը կարդան  
և բուսական պաշար ունին իտալերէն բառերու:  
Արուեստաւոր դասակարգն ալ զուրկ չմնաց  
ուսումնէն. ան էս՝ մասնաւանդ սկիզբները՝ մեծ  
ջանքով սորվեցաւ իտալերէն, և մեծ գոհու-  
թիւններէ վերջ (որոնք տեսութիւնը յանձն  
առաւ յօգուտ պատանիներուն) այսօր բաւական  
աշակերտներ կը յաճախեն իրենց արուեստները  
քաջ արուեստաւորներու քով:

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԵՐԸ

ԱՆՈՐ՝ ՈՐ ԽԱՂԱՂԱՂՈՒԹԻՒՆ ՀԱՍՏԱՏԷ

Ատեն չէիր կրնար ընել նաև ֆիզիքական դաստիարակութիւնը. մասնաւոր թէ որբերէն մաս մը արդէն իսկ գրուած սկաւռտական կազմին՝ պարտականութիւնն ունէին զանց չընել նոյն իսկ իրենց առանձնական կեանքին մէջ մարմնական մարզանքները, և պահել իրենց մարմինը միշտ նկուն և միշտ չարքաշ, ըստ հոռմէական առածին՝ « Առողջ միտքը առողջ մարմնոյ մէջ »:

Եւ ահա իրենց դպրոցական ութամսեայ շրջանին վաստակներուն արդիւնքը.

Չորրորդ կարգէն առաջին մրցանակի արժանացաւ ՅՈՎԻԹ ՄՈՆՈՒԵԼԵԱՆ: Երկրորդ մրցանակին արժանացաւ ՌՈՎՍԵՆ ԶԱՆԿԵԱՆ: Երրորդ մրցանակին արժանացաւ ԳՐԻԳՈՐ ՊԱՂԱՍԱՐԵԱՆ:

Երրորդ կարգէն առաջին մրցանակին արժանացաւ ՊԵՏՐՈՍ ՆՈՒՐԻԱՆ: Երկրորդ մրցանակին արժանացաւ ԶԳՈՆ ԼՅԵՒԲԵԱՆ: Երրորդ մրցանակին արժանացան ՅԱՈՐ ՄԵԱՐԻՆԵԱՆ և ԱՆՏՈՆ ԹՈՒՐԱՆԵԱՆ:

Երկրորդ կարգէն առաջին մրցանակի արժանացաւ ԿԴՅԵՍ ԳԱՐԹԱՍԵԱՆ: Երկրորդ մրցանակին արժանացաւ ԱՐՈՒՆ ՏԱՏԵԱՆ: Երրորդ մրցանակին արժանացան ՄԵԼԻՔՈՆ ՔՕՐՈՍԵԱՆ և ՄԱՆՈՒԷ ԳՆՏՈՒՐԱՆԵԱՆ:

Առաջին կարգէն կԴՅԵՍ ԹՈՒԱԹՒՆԵԱՆ:

Յետոյ բաշխուեցան վերոյիշեալ աշակերտներուն՝ Ս. Ղազարի Տպարանէն լոյս տեսած զանազան օգտակար հրատարակութիւններ:

Սակայն, ուրախ ենք ըսելու, որ ամենէն զեղեցիկ վարձատրութիւնը այն եղած է՝ որ Ռուտիս Վարչութիւնը սահմանած է անոնցմէ արժանաւորազոյններն անցընել այժմ ի Մ. — Ռափայէլեան Վարժարան, որպէս զի հոն աւելի արագ և լաւազոյն կերպով արգասաւորեն իրենց ձիրքերն ու միտքը, մեր ազգին կարեւոր ծառայութիւններ մատուցանելու համար փայլուն սպազալով մը:

Ստուգել լաւագոյն խրախուսութեամբ արեւելներու և թէ պարզ արժեքը կաշտով տարեւըջանին մէջ զարի նախակնքով մը մրցանքի պիտի ելլեն իրարու հետք և քննարկելու արժանի:

Ամերիկայի նոր Նախագահը Գուլիք վաւերացուց տարօրինակ մրցում մը. ստոր զաղափարն յղացողն է Եղուարդ Պոզ, որ 100 հազար տոլար խոստացած է անոր՝ որ պիտի թէլաղրէ Կիւսքեալ Նահանգաց կամ միւս Ազգաց՝ աշխարհիս խաղաղութիւնը հաստատելու և պահպանելու լաւազոյն կերպը. Եղուարդ Պոզի նուէրին հիմնական նպատակն է ամէն երկիրներու մէջ հասարակաց վիճաբանութիւն մը յառաջ բերել Միացեալ Նահանգաց միջազգային յարաբերութեանց վրայ, և Գուլիք կը յուսայ որ կրնայ հետաքրքրական առաջարկ մը ներկայացուիլ: Կողմ ուղղուած չէ առանձին անհատներու, այլ ամէն տեսակ կազմակերպութիւններու: « խաղաղութեան յատկապիտեանք » ուսումնասիրութեանց պիտի ենթարկուին զանազան քննիչ յանձնախումբներու՝ որ կը պարունակեն ծանօթ անձնատեսութիւններ ալ: Ատոնց մէջ նաև կը զբոսնուին նախկին Դեսպան Լորտ Տալիս և Պատեւազական Նախարար Սիլմաքըն: Յիսուն հազար տոլար անմիջապէս պիտի յանձնուի յանձնախումբէն ընդունուած ծրագրին հեղինակին: Միւս յիսուն հազարը պիտի վճարուի՝ երբ այդ մի և նոյն յատակագիծը կը վաւերացուի ամերիկեան Կերպարտիսի կողմանէ, և կամ՝ երբ քննիչ յանձնախումբը սոյն յատակագիծը ժողովրդեան համարուին ստացած նկատէ:

ԳՐԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵՄ ՎՐԵԶԱՐՈՒԹԻՒՆԸ

Ամերիկեան Պոյ-Աթաուտներու Ընկերակցութիւնը կը հաղորդէ 100 հազար տոլարի, կամ ըսենք, աւելի քան երկու միլիոն լիբայի հիմնարկումը, որ սահմանուած է երիտասարդաց օգտին նուիրուած ամերիկեան լաւազոյն գրքերուն: Նպատակն է տալալիլ ստիկանական վեպերու և արկածներու արեւմտ պատմութիւնը, և անոց հակառակ՝ սնուցանել երիտասարդական երեւակայութիւնը աւելի առողջ պատմութեաներով, պահելով միանգամայն բոլոր միւս վէպերու:

